

տեսակ ուղեղ մը, որ մարդուս ամենափափուկ մասն է, այդ խեղճ կամ վեճմ մտածութեանց կեդրոնը քարի կտորի մը վերածուած՝ ստոյլին վրայ կը կենար:

Գարձեալ անբացատրելի եղաւ զհագոցումը՝ երբ «միտուանի սեղանի մը մակերեսոյթը» մարդկային անդամոց քարացեալ կտորներով տարօրինակ կերպով բանուած տեսայ: Հոն արիւն, ուղեղ, լեարդ, մաղձ, թոք, և ուրիշ տարիք մոլայգի պէս հիւսուած կը գտնուին: Իսկ սեղանին մէջտեղը քարացած գեղեցիկ ձեռք մը կայ, որ շարժական կցուածքով ապարանջան մը կը կրէ և թափանցիկ է: Չանց շընչեք յիշել՝ առ Նափոյէտն Գ. ընծայած ուրիշ միտասնի մը, որ նոյնպէս քարացեալ անդամներով, արեամբ և մաղձով բանուած է:

Այս գիտնական անձինք զիւրին շորճիլ կարելի եղած է նաեւ ամբողջ մարմիններ քարացնել: և յիսուի բազմաթիւ օրինակներ կան Նափոյի գերեզմանատան քանի մը նշանաւոր յիբնիկներուն մէջ:

3. Բայց ամենէն հրաշալիս՝ Մարինիի երրորդ դրութիւնն է, որով մարմինք իրենց բնական վիճակին մէջ կը մնան, և իրենց ձկնուածութիւնը, զիւրաթեքութիւնը չեն կորսնցուներ: Յիրաւի այսու՝ աւելի խորին կերպով կ'ըմբռնենք արուեստագիտին ճարտարութիւնը և հանճարեղ ըլլալը. որովհետեւ այս եղանակով Մարինիի ձեռք պատրաստուած մարմնոց անդամները և յօդուածները՝ կը ծալուին, երակները, շիղերը, աւիշները, և այլն, այն աստիճանի բնական վիճակի մէջ կը գտնուին, որոնց միայն կարծես հօգի կը պակտի կամ շարժիչ գորութիւն:


Տ. Մարինիի այս կերպով զմուսած դիակներն՝ բժշկութեան, վիրարութեան, անդամազննութեան համար, մեծամեծ նպաստներ կարող են մատուցանել: Արդարութեան պաշտօնէից համար ալ շատ մեծ օգուտներ ունի այս դիակը. որովհետեւ, եթէ ուզուի, վիրարութեան դիակները քիչ թախտով աննեխելով վիճակի մէջ կը պահէ՝ քննութիւններ ընելու համար: Իսկ եթէ ընդհանրանայ ասոր գործածութիւնը և Մարինիի իրախոյս տրուի, այն ատեն անչուշտ մեծ օգուտ պիտի ընէ բժշկութեան և անդամազննութեան պարպող անձանց, եթէ այս եղանակաւ զմուսած մարմիններու վրայ ընեն իրենց փորձերը:

Մարինիի դրութիւնը, զիս շատ աւելի մեծամեծ օգուտներ կրնայ հասցունել մարդկութեան. որովհետեւ ինչպէս ցամաքային, նոյնպէս ծովային կենդանեաց և քուտոց ամբողջ հաւաքածոյներ, իրենց յատուկ գոյններով, ձեւերով անարատ կը պահուին, և կարծես թէ այն ինչ ծովէ դուրս ելած են: Ասոր

ալ շատ օրինակներ կան համարաւոր բժշկին քով, որոնց մէջ տեսնելու և քանչանալու բան է՝ իւր ամբողջութեամբ անարատ պահուած ծովամայրը՝ սպակեայ ընդունարանի մը մէջ:

Տ. Մարինիի դրութիւնը իւր բարձրագոյն կէտին հասաւ վերջին գործովն, այսինքն, Գուլիելմոս Յանֆօլիչէ կարգինային մարմինը զմուսելով՝ չորս օրուան մէջ: Այս բարեխաչատակ անձին գիմաց վրայ կարծես տոգորուած են իրեն յատուկ բարեպաշտութիւնը և Մարինիի գիւտին վեճմութիւնը, որոնք զիրար սերտիւ կ'ողջագուրեն:

Այսքան համառօտ տեսութիւն յուսանք՝ թէ գէթ գաղափար մը տուաւ արդիւնաշատ անձի մը արժանեաց վրայ, և իւր գիւտին մարդկութեան հասուցած և հասցնելիք նպատակ մասին: Սակայն դժբախտաբար գիտնականն Մարինի՝ իւր ծերութեան տիոց մէջ անխաթար կը գտնուի, տեսնելով որ իւր վաստակը անվարձ կը մնայ, և ցաւօք քորտի կը տեսնէ՝ որ զրեթէ կարեւորութիւն չեն տար իրեն գիւտին, որով ինքն ալ իւր դրութեանց գաղտնիքը՝ իրեն սեփական կը պահէ:



Հ Ա Ն Դ Ե Ս Հ Ա Ն Դ Ե Ս Ե Յ



1. Շարժում լրագրի մէջ (1898, թիւ 56) Թուամանայ ազգայնոց վրայ մայրենի լեզուի մասին քննադատական մը կը կարդամք Գաւեր-Արշախիի յօդուածով: Պատ. յօդուածագիրը իւր քննադատականին վերնագիր դնելով Հայդեհեր հաց չի տար. կը գրէ. «... մեր ուսմանակալ երբայրները արճամարհական ակնարկ մը միայն կը նետեն իրենց մայրենի լեզուին վրայ, աւարկելով թէ անպէտ բան մըն է, առանց ու ե գործնական օգտակարութեան... չեն վարարել պատասխանելու գիտողութիւններու» - Հայրենքը Բնչ պիտի ընենք. Հաց չտար Հայրենքը - »: Եթէ Հայրենքը իրենց Հաց չի տար, բայց իրենց սիրած ազգին միակ անուանը կու տայ. և եթէ Հաց պանդուխտը օտար երկրին մէջ Հայաբնէր կ'ուղէ պահել, պէտք է պահել իւր մայրենի լեզուն, որ իւր կիսակործան էութեան՝ աննէն ուժեղ նեցուկներուն մին է:

2. Նոր կեանքի (1898, թիւ 17) մէջ կը կարդամք՝ թէ « Արշակ Զօպանեան կը շարունակէ իւր ցեղը և իր կատարած դերը Թրան.

այսի մէջ ճանչցրելու այնքան կարեւոր գործը: Իր վիճ Անհիջրդոտիքի օգոստոս 27ի թիւը հրատարակած է իր ուսումնասիրութիւնը Հայոց Հին գրականութեան մասին: Յօդուածը երկրորդ մաս մըն ալ պիտի ունենայ՝ Հայոց նոր գրականութեան նուիրածս:

3. Ազգային լրագրաց հետ ցաւակցութեամբ Բագմակիպն ալ կը գովէ՝ գիտական տեսակէտով ազգային ծանօթ հեղինակներէն միոյն Գաղաւս Կոստանդնուսի մաշը: Հանգուցեալը տաղանդաւոր անձնաւորութիւն մի Համարուած է իւր հետեւեալ երկերով, որք են Մերոտի վրայ, Հասարակաց քանգարան, Գանկարանոցիւն, Մեկրարանոցիւն, Կենդանարանոցիւն, Բոսարանոցիւն, Առողջարանոցիւն, Աստղարանոցիւն, Քիմիարանոցիւն, Զգողարանոցիւն, Զայնարանոցիւն, Մեկրարանոցիւն, Ջերմարանոցիւն, Լոսարանոցիւն, Մագնիսարանոցիւն, Մեակարանոցիւն, Հմայարանոցիւն, Մընդոտարանոցիւն, Մեղիպտակեան նշանագիրք, Սիպիկ, Տիգեբք, Ջապիշ, Մարենիկ: Ամուսնաց ըսելու, որ սոյն գիտուն բանասէրը շատ տարիներէ ի վեր կը պարտադրէ գաղղիներէն ընդարձակ Հանրագիտակ բնասարան մը հրատարակելու: Հանգուցելոյն վրայ շիրտը ստորագրութեամբ հետեւեալ խոջայի քննազտութիւնը կը կարգաւք Բիզանդիոնի (Թիւ 563) մէջ. « Կոստանդնուս մը, որ թերեւ Ֆրանսերէնն իր մայրենի լեզուէն աւելի լաւ գիտանուն՝ աւելի շատ կը սիրէր այդ ազգը ու լեզուն, իր հարատուութիւնը (Թանգարան՝ որ հազար տակէ աւելի բարձէջ ունի) կը նուիրէ, օտար Հաստատութեան մը (Յոյներու). քանի որ իրեն Համար ամէն ազգի իրենին Հաւատար էր, և այսպէս գործելով նա խղճին զէմ գործած կրնայ ըլլալ»: Կոստանդնուսի այս ըրած կտակը շատերուն վարմանը պատճառած է փամանակի ստոր պատանաւոր յուսանք պիտի պարգուի:

4. Ռուսահայ լրագիրներու մէջ՝ վերջերս առջադար սրտամտիկ յօդուածներ կը հրատարակուին Պարսկահայոց ցաւակի կացութեան վրայ: Առետար քանակի Կարօնեանց կը գրէ (Մշակ N. 0 149), թէ «իրրեւ օգնական — պայտօսեան ստալիտրական գործոց Աւրիոյ, Հայաքանակ գիւղերու այցելեցի: Հայերը բնակվում են 39 գիւղերում և 1000 տան շափ ժողովուրդ կը կազմեն: 14 գիւղ Բարանդուզում, 25 գիւղ Աւրիայում: Բարանդուզիքը բոլորովին կործանած են իրենց մայրենի լեզուն և թուրքերէն են խօսում. իսպառ դուրի քահանայէ, ուսումնասրանէ. և գրեւ ու կարգալ գիտցողէ: Ուրեցի Հայերն էլ, ուսպիսի են մուսանակ լեզուներն և ասո-

րիւրէն խօսել ու կարգալ: Ամբողջ Ուրիոյ վիճակում... եկեղեցի և քահանայ չունեցող գիւղացիներն հետեւեալ քահանայներն էին անում. [Տարիներով քահանայի երես չենք տեսներ, Հիւանդներ անհազորք կը մեռնին, անկնուցը կը մնա. շատ անպամ մեռելները շարքաներով գետին կը մնան և ինքներս կը թաղենք հոտած վիճակում, կամ ասորի քահանաներու թաղել կու տանք]... և այլն, հազար և մի աղեկտուր աղերսանքներ, որոնք զփութարանում են նկարագրել»: Տեղեկագիրս պարտք կը համարի ծանուցանելու, որ եթէ մեր այս և ասոնք նման հետաւոր ազգայնոց վրայ կղերական և դպրոցական ընկերութիւնք չփութուին իրենց ուշադրութիւնը դարձնելու, շատ տարւոյ վիճակի պիտի ենթարկուի գթութեան արժանի ազուրկներին, զոր կրնանք որջ և կանգուն պահել կրօնքով և լեզուով:

5. Հայուելով իւրաքանչիւր որբանոցներու մէջ խնամուած ազգային որբերու թիւն, գրեթէ կը Հասնի 6000ի: Որբոց կարճուական Արկիին նպաստովն Օրմանեան սրբաբանը կը խնամէ 200 որբ:

6. Բիզանդիոնի 560 թիւն կը տեղեկանաւք, որ Կարմիր գիւղի մէջ կը գտնուի 1020 թերթերէ բաղկացող Յայնաւատք մը. տեղեկատուն չի յիշեր որ թուականին ըլլալու աս ամբողջովին ձեռագիր է և իւրաքանչիւր զլիսագիր ոսկեգծ տառերով գրուած են: Տ. Քաղու Վ. Դուրեան զայս իրրեւ ազնիւ անթիքս մի իւր ազգականին՝ ազգական բանասէր Տ. Սիւրէ Վ. Դուրեանի կ'ընծայէ:

7. Բիզանդիոնի (Թիւ 569) օրաթերթէն կ'իմանաւք որ Մեծապատիւ Նուպար փաշայէն մեծ օգուտ կը տեսնէր գաղղիարանակ ուսանողներ և բանասէրներ, [որոց ամուսկան առ նուազն 100-300 Ֆր. կը վճարէ, կնցցեն այսպիսի ազգային բարերարներ] ինչպէս են ուսանողքն Պ. Միխիդատեանց, Պ. Ի. Սարգիսեան, Պ. Քոյր-Սարգիսեան, Պ. Գ. Տ. Ռաշտոտրեան. ի բանասիրաց Պ. Ա. Չոպանեան, որոյ մասին յօդուածագիրը (Մ. Պաղտապրեան) կը գրէ. « Պ. Ա. Չոպանեան, ինչպէս մեզ կը հաւատեն, այս պարունը որպէս թէ եղած ըլլայ դարուս առաջին հայ-բանագետը [??]»: Առանց յօդուածագրի պարմացականներուն ուշ գնելու, կ'ըսեմ որ Պ. Չոպանեան թէեւ չէ ազգային բանասիրաց առաջիններէն՝ բայց այսպիսիին յոյս կու տայ որ նոյն դասակարգին մէջ մտնէ, և անուշտ մեր այս կարծեաց վկայ պիտի կանգնի նորա մօտերս հրատարակելի Անանիոս ազգային թերթը: Չենք մոռանար դրուստելու Նուպար փաշայի այս և ասոր նման ազգօգուտ բարերարութիւնքը, որուն օրինակին երէ հետեւէին ու

րիչ շատ մը ազգային հարուստներ, այժմ մի քանի ազգային գրականութեան պատուաբեր ստեղծութեան հարուստներ, պիտի չի ստորուշին իրենց փայլուն գործակերպիչն ապարդիւր և պիտի չլվտէին ստորին արհեստները՝ ի գիւտ օրապահիկ շոր հացին և

8. Միհմուշաթ Սիպար (5 սեպտեմբեր 1898) լրագրին մէջ կը կարդամք դպրոցի և դպրոցականներ վերնագրով՝ օգտակար յօդուած մը, որուն հետեւեալ մի քանի տողերուն արձազանք կ'ըլլանք. «... շատերն դեռ նոր կը սկսին իրենանց գողցողուն ոտքերն Կարոցին սեմէն ներս խոթել, լաւ համոզուած ըլլալով որ՝ ճիշդ հնիկէ պիտի սկսին իրենց ապագայ երջանկութեան և կամ՝ ապերջանիկ վիճակաց հիմը դնել... ամէն Կարոց յանախող տղայք և ամէն Կարոցաց վարիչք, Տեսուչք և Կատարուք իրենանց նպատակին կը հասնին՝ արդեօք թէ ոչ. աշա ինչ որ կարելոր (երանք թէ ամէն դպրոցի վարիչք կարենային լաւ բժրոնել ստոր կարելորութիւնը) և ուշադրաւ է»։ Վարիչք կը հասնին այս նպատակին՝ այրիքն պատարասելու կրօնական, քաղաքական, իմաստուն աշակերտներ, եթէ վարչական լուրջ դատարարական թիկունք ըլլալ ծնողական պահանջուած կրթութիւնը։

9. Շարաթներով գուժեց և կը գուժէ հայ օրագրութիւնը Կրօնային (ըստ ոմանք Քուրան) մտաւր։ Այս հոգակար ազգային կատակերգական իւր ուսմունքը կատարած է Վեներտայ Մխիթարեանց վարժարանին մէջ։ Նախ և առաջ մտնակցեր է Արեւելեան քաղաքներ (1860-63) գերաստաններուն, յետոյ Զմիռնահայ Վասպուրական քաղաքներին մէջ իւր կատակերգութեամբ հասարակաց մտադրութեան և դրուատեաց արժանացած է։ Շատ անգամ Կրօնային քաղաքական սիրելի գրեցտն համար՝ վրձնող իւր հացն ձարել է. միշտ թափառական կենաց մը անցուցած է. երբեմն արհեստաւոր, երբեմն նկարիչ և երկար տանն կատակերգակ. ընդհանրապէս մեծ տաղանդները՝ ըլլան բանաստեղծ, ըլլան դերասան կամ նկարիչ՝ կենդանիին թշուառութեան բաժակով կ'անցընեն և կը կնքեն, որուն մասնակցած կը տեսնելք նաեւ զԿրօնային, որոյ մասին կը գրէ Արեւելը (4 սեպտեմբեր 1898) «Կրօնային 1891էն ետքը ունեցաւ սակայն Քիֆլիսի մէջ յաղթանակի օրեր։ Իր երեսմամբս գործունէութիւնը օտոնեցաւ իր նպատի ներկայացմանց առթիւ ոսկի տաճարացներ, ոսկի տուփեր նուիրեցան իրեն. ի պատիւ իրեն սեղաններ տրուեցան...»։ Գողցիլ են Սուսաւայք որք միշտ երայտագետ և դրաստող եղած են ազգային ստղանդներ։ «Քուրեան (կը գրէ Մշակ N.º 150)

Հայոց բեմի վրայ գործել է 38 երկար տարիներ, գործել է աւանց տրուունչի, շատ անգամ ջաղջած, կարօտ։ Նրա Կենդանի գործեր, Աստղագետ, Ինքնիւրի բժշկիչը, Կոչողագետս ցօտիք մէջ Շոպար, և որիչ շատ դերեր միշտ կենդանի կը մնան հայ հասարակութեան յիշողութեան մէջ», ինչպէս Պէշիքթալլանին, Արամեանին, որոնց հետ հայրենակից Իւրեանն ևս՝ օգտաւոր 20ին կաթուածով մը տխուր հողին կը մասնէ իւր յոյնած մարմինը։

10. Պ. Մանուէլեան ծանօթ ազգային գիւտաւոր բնագէտը նոր գիւտ մը եւս կը հրատարակէ, զոր կ'անունամը նարժոտ (թիւ 57) լրագրէն. «... նոր բլիշներ գտած է շղային գրութեան վրայ, և Պ. Մաթիւսա Տիւլալ, իր վերջին դատախօսութիւններէն մէկուն մէջ նորէն գնահատած է իր երիտաւոր աւար շղատակցին անխտելի արժանիքը»։ Քիչ քան չի Մաթիւսա Տիւլալ հոշակաւոր բժշկի գնահատութեան արժանանալ։

11. Հոգակար ազգային անձնաւորութեան՝ Օտեանի վրայ հետեւեալ հակերժ տեղեւութիւնները կը քայքայէ Արեւելը (20 սեպտեմբեր 1898) լրագրէն, ուր Տիգրան Հինգրեարայէնեան կը գրէ. «... Անշուշտ շատերը Օտեանի կեանքով կը հետաքրքրուին։ Պիտի գայ օր մը որ կարող գրիչներ պիտի ուղեն Օտեանի կեանքը ուրուագծել... Օտեան Լամուսիին շափ կը սիրէ նաեւ Ալիշանը. կրկնօրակին զրպաններուն մէջ անպատճառ կը գտնէ իր Ալիշանի նուագներէն հատորիկ մը, մանաւանդ Տիգրանին. կը հիասոքս «Տիգրանի պատանեակ» յին վրայ... Օտեան Տիգրանին գոց գիտէր գրեթէ ծայրէ ի ծայր»։ Կարգալ նոյն թերթին մէջ սոյն նիւթայ մասին դեռ աւելի հետաքրքրական երիտօր մը գոր տեղոյ սղութեան համար գանց կ'ընենք յիշելու։

12. Նոր կեանքի սեպ. 15 թիւէն կ'իմանալք հոսմանի ստուգարանութիւնը, զոր ումանք ի բանասիրաց շատ սխալ կը բացատրէին։ Բուսաւայք երբ կ'ուզեն ծաղրել զՔրեաւայս՝ գանձը կը կոչեն հոսման. բայց թրքահայն գայն իբրեւ պատուաւոր տխրոտ մի ընդունելու չի վարանէր։ Հոսմանի գիւտի պատճառը Մարկոս Աղաբէկեանն եղած է (1859)։ Կովկաս եղած ժամանակ Աղաբէկեան քաղաքատու թիւններ ընելով Ռուստայ և Քիւրքիլ Հայոց միջեւ, կ'ըտէր շատ անգամ. [Ինք հոս, Երանք հոս,] Հոս այսպէս, հոն այնպէս։ Հոս, հոս...] Եւ աշխարհ օր մը մէկը փոխանակ [Պարոն Մ. Աղաբէկեանցին] գնանք բնիւր, կ'ըտէք [Արի, գնանք հոս, հոս] ինչ։ Այս օրը ստեղծուեցաւ հոսման ածականը»։

13. Վերոյշուակ թերթէն կ'իմտումք՝ մեր երկրի բարեկամ անզղիական տիկնայց ծագաւորն զործուէութիւնը. այս ընկերութեան նպատակը և արեամբք մեծ օգնութիւն կը տեսնեն մեր երկրի խորերն, Կիլիկիա, Բիւր, Ձմշկածագ, Բալու, Մարաշ, Ձէյթուն, Ատանա, Ուրֆա, Վան, Խարբերդ, Տիարայէքեր. այս վերնոյն մէջ միայն յիշե՞ք սոյն կանանց ձեռնարկը. « Այնտեղի որբանոցին մանչերուն որոշուած է սորվեցընել երեք արհեստ, կահագործութիւն, կոշկակարութիւն և դերձակութիւն, և աղիկներուն՝ արեւելեան [խալու] հիւսել... կիներուն և որբերուն հիւսած ձեռագործները Անզլիոյ մէջ մեծ ընդունակութիւն կը գտնեն »: Միայն Կասակօ մէջ, անցնոյ տարի, 1,500 անգղ. ոսկրի հայկական ձեռագործ ծախուած է »: Այս ստակները կը գործածուին՝ մեր երկրի մէջ բարեգործական նոր հաստատութիւններ կառուցանելու, և եղածներն փորացնելու:

14. Բիւզանդիոն (27 սեպտեմբեր 1898) կը դրուատէ մի քաղ հայ գեղարուեստագէտ որուն նկարչութեան մասին ունեցած մեծ ընդունակութիւնը և մեզ քաղածսուծ է: Փարիզէն թղթակից մը կը գրէ սոյն պատ. թերթին. « Պ. Սարգիս Երկանեան բնիկ Տրապիզոնցի է... Պոլսոյ Կայս. գեղարուեստական վարժարանն, որ կ'ընէ իւր ճիւղին վերաբերեալ նախնական էրիշանները, և մէն տարի առաջին մրցանակ շահելով՝ իր շրջանը կ'առարտէ շատ փայլուն կերպով »: Անգուստ փառաք կը կ'ունենայ դէպ ի Փարիզ երթալու ի կատարելութիւն իւր ձեռնարկած մասնաճիւղին «... յենած իւր անձնական ուժերու վրայ, ինքնօգնութեամբ կը յաջողի Փարիզ գալ... Առաւօտները էջօղ աէ Պօ ց'Ար կ'յաճախէր, կէս օրէ վերջերը Լոպիթի Միւզեիէն մէջ հին արուեստագէտներու գործերը կ'օրինակէր, և երեկոտներն ալ էջօղ աէ ց'Ար տեքորադիֆ կ'երթար... 1897ին կը յաջողի Սալոն ընդունուիլ, ներկայացընելով հուն մի դիմանկար... կ'ստանայ Շեֆ տէ ց'Արքիշէն մի վկայական, ինչպէս նաեւ նոյն վարժարանի ստալուիթենէն »: Սորա մտին թերթերը շատ գովասանք կը խօսին, որուն եթէ նիւթական նպատակներ չպակտին՝ ազգային ճշակաւոր նկարիչներէն մին և գունց գերազանցը հանդիսանայ:

15. Փաղղիոյ ազգային լրագրէ մը (L'Arménie, 1 Octob. 98) կը տեղեկանա՞ք, որ Տիկ. և Օրիորդ Մանթաշոֆ՝ Փարիզէն մեկնելու ստեն՝ ազգայնոց մեծ դրամագլուխ մը խոտացած են. որով Հայոց Համար Սէնի եզերքը եկեղեցի մը պիտի կանգնուի:

16. Վերոյշուակ թերթէն կ'իմտումք՝ որ

Հալէպի Իտալացի ենթհիւպատը Հրատարակած է Հայաստանի վրայ ընտիր և հետաքըրքրական մատեան մը:

17. ԻրուսՀայոց փակուած 250 ազգային վարժարանները Հայերն կը բացուին, որ պիտի աւանդուի Վարդէն լեզուն շարաթը վեց անգամ. և ի բաց առնալ կրճածագիտութիւն, առհասարակ ամէն դաս առւս լեզուով պիտի սորուին:

18. Մոռարտ Ռափայիշեան լիկիոնէն յետ խոտապահանջ քննութեան՝ 13 աշակերտք զովելի և փայլուն կերպով դասական շրջաններն աւարտեցին, յորոց մեծ մասն ըստ որոշողութեան Մեծ. Տեսչին և Վանացոս ուսումնական ժողովին՝ արուեստական և Համալտարանական ընթացից արժանացած են. այս շրջանաւարտ աշակերտներէն Պ. Անտիս Անտիսեան Ազրիանուպոլսեցի՝ Հիւպատոսական ուսման կը պարապի. նոյն քաղաքէն Պ. Արամ Պարտիզպանեան ճարտարապետութեան, Կարնեցի Պ. Պետրոս Տէրանուպեան՝ Մեքենագիտութեան, Տրապիզոնցի Պ. Վարդ Եսգրձեան՝ Երկարաչափութեան, Ջմշկածագցի Պ. Մինաս Լազիկեան՝ Մեքենակոնութեան, Պոլսեցի Պ. Հրանտ Գարանֆիլեան՝ Երկարաչափութեան, Մշեցի Պ. Յովսէփ Կոստեան՝ վաճառականութեան, քաղաքի բարձրագոյն թագաւորական վարժարանի մէջ, Տրապիզոնցի Հրանտ Ռափայիշեան՝ Կաշէգործութեան, Երզնկացի Պ. Մկրտիչ Թէրզեան՝ Տնտեսագիտութեան: Ասոնցմէ զատ սոյն Լիկիոնին մէջ կ'աշակերտին Պօլսեցիք Պ. Պ. Ոսկեան և Պ. Ե. Թէրզեան՝ աշակերտք ճարտարապետութեան, Պ. Ա. Ա. Ճէնտիքձեան և Ս. Կարլուսեան՝ ուսանողք վիճաբուութեան և փորագրութեան. Տրապիզոնցիք Պ. Ա. Բարկիկեանեան, ուսանող փայտեայ գորդարուն քանդակագործութեան, Պ. Յ. Գարսիկօզեան՝ աշակերտատաղձագործութեան, Պ. Ալիշան Մանարձեան՝ աշակերտ ձուլագործութեան և մեքենագործութեան:

19. Ի սէր գիտութեան և երկրաբանական հետազոտութեանց զուեռաց Խամալիքի՛ն Ա. Արժուռնի, որ Աշխենով ուսու մայրենի լեզուն, գիտութիւնը Մշակով մշակեց ի Հայս, և Գերմանիոյ Համալտարաններու մէջ Հմտալից Հնայարանական դասախօսութեամբք Հոչակուցեալ մեծ գիտնական հայ անձնուորութիւն մը, պարծանք հայութեան և Արժուռնի սոճմին:

20. Չե՞ք զրանար մեր այս Հանգեա հանդիսիցի մէջ երկտող մի շնորհչե՞լ, որ սոյն թերթը կը շարունակէ իւր փայլուն ընթացքը՝ Հրատարակելով Վիեննական Միութեան

րեան Մեծ. Հարց և մանաւանդ ազգային բանասիրաց Հայ-գրական յօդուածները, Նոր հրատարակութեան և լրագրական կարեւոր նիւթոց վրայ քննադատութիւնը, առանց թերթէն դուրս թողու Ազգային լրագրաց բովանդակութիւնը, թղթակցութիւն, ծանուցում: — Սոյն թերթին կ'իմանամք, որ Ծրանը. Յովնէի վեհ. Այսորը օգոստ 30ին, այցելած է մեր Մեծ. Ներսէս տպարանէն ցուցահանդէս դրուած առարկաներուն: Նորին Վեհափառութիւնը քառորդ ժամէ աւելի հետաքրքրութեամբ կը դիտէ՝ այն տպարանին ընտիր և ազգին պատուաբեր հրատարակութիւնը, զոր շատ և շատ գեղեցիկ կը գտնուանէն աւելի աչքի կը զարնէ Կեր. Այսորնեան Արբաճօր երիտասարդութեան ժամանակ գծագրած Հայերէն մեծ երկրագունտն, որոյ մասին Նորին Վեհափառութիւնը առ Կեր. Հեղինակն կ'ըսէ. «կը շնորհատրեմ, շատ գեղեցիկ գործ է»:

21. Հրանտ Ասատուր յարգելի խմբագրապետ Պայտէր Արեւելք լրագրի իւր այս թերթին (1 Հոկտ. 98) մէջ լաւ առաջնորդական յօդուածով մը կը ցուցնէ թէ Ներսէս գացող Հայ ուսանողները Ինչպէս կրնան յալող ապառաչ մը պատրաստել, և յայտ մասին ուսանողաց ծնադք Ինչ միջոց պէտք են գործածել: Սորա ընթերցումը կը յանձնեմք ծնադաց և դաստիարակաց:

22. Բիւզանդիոս Ժողովրդական օրաթերթին մէջ (10 Հոկտ. 1898 կտիկ 590) հետաքրքրական յօդուած մը հրատարակած է Տ. Նդիշէ վ. Գորբանի փայլուն աշակերտներէն մին Արզոյ Եր. Տ. Անդրեսեան Արարիգակցին. Հեղինակը այս ողջամիտ յօդուածով կը ցուցնէ ազգիս Հանրութեան ընդունելի արդի Հայերենի վերջնական քերականութեան մը պակասութիւնը. մեզ այն յօդուածը խիտ լաւ տեսնելով սորա ընթերցումը կը յանձնեմք ազգային գրասէր Հատարակութեան:

23. Արդէն տասնց մանրամասնութեանց Համառօտ ծանուցմամբ ի Բազմալիպիս յայտարարած եմք ընթերցողաց՝ Հայկական Աւտենագիտութիւն ծանօթ երկին տպագրութեան ձեռնարկներս, սակայն տեսնելով բանասիրաց և բարեկամաց անչափ ազնուու-

թիւնը նպաստելու առ այս ոչ միայն խրախուսելով զմեզ, այլ մանաւանդ իրենց սեփական այխատութիւնը նուիրելով մեզ, կարեւոր Համարեցանք մեր վերադիմել Հայ մասու ծանուցումը Հետեւեալ տողերով լրացնելը: — Հ. Գարեգին Վ. Զարր. ծանօթ Հեղինակ սոյն երկին, մինչև 1893 յազգիս հրատարակած գրքերը աւելցուցի է և առաջին տպագրութեան վրայ: Իսկ այժմ նա, մարմնով տկար և հիւանդ, թէպէտ կարող և արթուն մազ և յիշողութեամբ, չի կրնար անձամբ յառաջ վարել զայն. ուստի տոյն գործը յանձնուած է Ծարզոյ Հ. Ա. Նազիկ կեանք, որ զայն այժմ կը կարգադրէ ըստ կարգի անուանց Հեղինակաց և իւրաքանչիւր գրոց վրայ Համառօտ տեղեկութիւններ կուտայ, յաւելլով միանգամայն սպից գրոց մասին ի բանասիրաց եղած քննադատութեանց քաղուած մը: Սրով յայտնի կ'երեւի՝ թէ ինչպիսի Հաստր մը պիտի ձեւանայ այս գործը իր կրկին տպագրութեամբն: — Արդ. կը ինքները դարձնալ յազգային բանասիրաց և ի բարեկամաց՝ որ Հանին սատարել այս ազգօգուտ, մեծ և արբիւնուոր երկասիրութեան, յղելով տեղեկութիւններ, գրոց ցանկ կեր, և իրենց նոր հրատարակած երկերը, առ Direction de l'Imprimerie Arménienne S. Lazare, VENISE, (Italie).

24. Բիւզանդիոս (1 Հոկտ. 1898), Անկողմնակարծիքն նշանարան դնելով, Բազմալիպի հոկտ. թիւը շատ գոհացուցիչ կը գտնէ իր աշակերտ յօդուածներով, որուն անկեղծ շնորհակալութիւննիս: Սպասանցելով Հ. Միմն Երեմեանի «Հանք և իրենց Ստուգարանութիւն» յօդուածին, աղիտել կու տանք, կ'ըսէ՝ որ տեղ տեղ լեզուի սխալներ կը գործէ, որ աններելի է Վենետիկցիներուն: Նախ հիւսազային բառ մ'ուշագրութիւն զրաւեց, այն է, «Հանային» փոխանակ «Հանդային»: Եւ կը յաւելու. «Տարիներ առաջ Կեր. Այսորնեան այս բառի մասին իր վերջը տուած է» 1 Կեր. Այսորնեանի Գնական Գերակառարիւնք յիրաւի սահմանադիտական Հոյակապ կոթող մ'է գրաբարի և աշխարհարարի միջև, բայց Ներսէս մեզ Հարցնել Ծարզոյ յօդուածագրին. Ազգիք աշխարհաբար լեզուէ Կեր. Այսորնեանի տուած վճիռներէն (նկատմամբ քերականա-

1. Առանձին տեղեկութիւններ Հարցողած են մեզ ի միջև այլոց Սուքեաս Վ. Պարոնեան, Մազարաո Քրիզոր Խալաթեանց, Ար. Էֆ. Ալլօսյանեան, և վերջերս Սիմոն Էֆ. Գափամաճեան՝ յոյժ և մեզ իւր աշխատասիրած Մատենացի տարիներ լսելով որ կրկին ապագրելու պա-

տրատութիւն կը տեսնեմք: Զերմագին չնորհակալութիւն անեմուն, մանաւանդ վերջնայ՝ որ այսպիսի գործոյ մը հրատարակութիւնը՝ անհասական ուժերէ վեր ըլլալն զգուցի, իր սիրալիր քրտանց պատուը Հանցեալ նուիրել մեզ:

կան կանոններուն) քանի՛ն կը պահէ այսօրս ոչ ապաքէն Աշխարհաբար զերականութեան պէտքերը կը գգացունի նորէն, և պիտի գգացունի՛ն էլէ այսպէս փոխանակ զայն մաքրել ջանալով՝ ռամկարանութեամբ ու սխալ բարեութիւններով ծանրաբեռնեմք ու միշտ ետ երթեալք։ Գնանա՛նք կարգաւոր Վեր. Այսրենանի տուած վճիռները։ Էլ 294-5, « Յոգնականի կամ բայանուան ք զիրը զուրս կը թու զուի, զոր օրինակ. Մեղք. մեղ-աւօր. անմեղ։ — Խելք. Խել-ացի. — փառք. փառ-աւօր, և այլն, և այլն։ Կը զարտուղին աշխարհաբար անծանցմանց մէլ (աշխարհաբար անանցումը սին է, ռամկօրէն) Հանքային, — փորձանքաւոր, ցուցանքաւոր, բառերը » . և էլ 305, 832 պարբերութեան մէլ, յետ դնելու ըստ օրինի բարդուած լարամիտ, ուղղափառ, կասափար, կաստան, գրաստան, բառերը, դիտել կու տայ՝ որ հանքային, գրաստան, և այլն, սխալ բարդութիւնները՝ անճշտ գրիչներու արդիւնք են։ Արդ այս արուած վճիռները հանքային կարգաւոր նպատաւոր են, թէ հանային։ Արչափ ճիւղային կը հնչեն հայ ականջնաց՝ պժոխքային, մեղքատր, կառքափար, կառքատան, նոյնպիսի տղի կը հնչեն հանքարան և հանքային բառերը։ Այսու հանդերձ Պատուական յօգուածագրէն զիտել կու տանք, որ Հ. Ս. Երեմեան, Անգործարանաւոր մարմնից վրայ ճիւղարակած դասագիրքը չէ կոչած Հանքայիններէն այլ Հանքարաններէն, որպէս զի համբակները այս նորութենէն շարժին, բայց երբ ուրիշ և զիտնոց համար այս ստուգարանական բաւարանին ձեռնարկեց՝ յուզեց, ակամայ վրէպակը վերստին կրկնել։

Իսկ գալով « ածուխ » ի ստուգարանութեան՝ զոր « անճիթեթ » կը գտնէ յարգ. Յօգուածագիրք, և կը յաւելու, « Եթէ քիչ շատ հարցասիրութիւն ունենար Հեղինակը՝ շատ դիւրաւ պիտի համեմատէր Պարսկերէն յայ՛ բառին հետ՝ որ զինքարանութեան նիւթ է գործեր », ... և այլն, փութամբ յայտնել որ մեզ ծանօթ բառագրոց* մէլ, հանդերձ որ մեր բոլոր Հարցասիրութեամբ՝ այդ տեսակ բառի չեմք հանգրիպած տեղեկութիւն ունէ՛նք՝ որ Պարսիկը ածուխին ենք իշք آتش Կ'ըռն (ձայնանիչներն ալ դնենք՝ որ ենկիշք آتش Կ'ըռն Կ'ըռն Կ'ըռն, և նոր խնդրոց տեղիք շտայ) . բայց آتش, ածուխ նշանակութեամբ՝ առաջին անգամ կը լռեմք, կայ ազդիւն آتش բառ մը՝ որ կը նշանակէ փութած ընկոյզ, և այլն. Կը խնդրենք յարգ. Յօգուածագրէն՝ որ հաճի ցոյց տալ այդ բառգիրքը, որ մէ օգտուելով՝ ապագային այսպիսի սխալներէ զերծ ըլլանք։ Բայց եթէ آتش բառը արդի աշխարհաբար պարսկերենի մէլ կը գործածուի, և այն պատճառաւ բառագրոց մէլ կը պակտի, արդէ խնդիրը լուծուած է. մեր ածուխը Կ'ըռն է ի վեր (Յաճախ. Ազաթ.) գործածութեան մէլ է, և պարսիկ աշխարհաբարը քան զայն կրտսեր է ժամանակաւ։ Յօգուածագիրքը այս բառերը իբր սխալ արտագրելէն վերջը կը զարմանայ, թէ « Ինչու Պրոֆ. Բ. Պատկանեանի համաձայն Ռուսերէն ուսումնասիրութիւնը՝ ուրիշ շատ օգտուած կը կարծենք, տեղ մը յիշուել չի բարեհաճիր »։ Անշուշտ Հայր Երեմեան յօժարուածութեամբ պիտի օգտուէր այս գործէն՝ և եթէ իրեն ծանօթ ըլլար։

* Բառարան պարսկերեն՝ Գեորգ Գլխի 5եր Յովհաննէսեան. — Բառագիրք երեքնգոնեան՝ Հ. Արքեպիստ վ. Քիւփէլեան, — Միհրան Արիւսեան, — Պօղոս Գալբաճեան. — Գամառի Տրանսկի՛ր Սամի պէլ. — Միքայիլ իւր լոռար. — Լոռար Օմանկիչ. — Լոռարը Մամի. — Լոռար Էպոս Չրեան, և այլն։

Կ'ըռն (ձայնանիչներն ալ դնենք՝ որ ենկիշք آتش Կ'ըռն Կ'ըռն Կ'ըռն, և նոր խնդրոց տեղիք շտայ) . բայց آتش, ածուխ նշանակութեամբ՝ առաջին անգամ կը լռեմք, կայ ազդիւն آتش բառ մը՝ որ կը նշանակէ փութած ընկոյզ, և այլն. Կը խնդրենք յարգ. Յօգուածագրէն՝ որ հաճի ցոյց տալ մեզ այդ բառգիրքը, որ մէ օգտուելով՝ ապագային այսպիսի սխալներէ զերծ ըլլանք։ Բայց եթէ آتش բառը արդի աշխարհաբար պարսկերենի մէլ կը գործածուի, և այն պատճառաւ բառագրոց մէլ կը պակտի, արդէ խնդիրը լուծուած է. մեր ածուխը Կ'ըռն է ի վեր (Յաճախ. Ազաթ.) գործածութեան մէլ է, և պարսիկ աշխարհաբարը քան զայն կրտսեր է ժամանակաւ։ Յօգուածագիրքը այս բառերը իբր սխալ արտագրելէն վերջը կը զարմանայ, թէ « Ինչու Պրոֆ. Բ. Պատկանեանի համաձայն Ռուսերէն ուսումնասիրութիւնը՝ ուրիշ շատ օգտուած կը կարծենք, տեղ մը յիշուել չի բարեհաճիր »։ Անշուշտ Հայր Երեմեան յօժարուածութեամբ պիտի օգտուէր այս գործէն՝ և եթէ իրեն ծանօթ ըլլար։

Վերջապէս կը փափաքէինք զիտնալ՝ թէ Մասի ծագումն Բնչպէս հեթանոսական կրնայ ըլլալ, զոր Մատաղի համար կրնամք ընդունիլ նշանակելով՝ որ սոյն յօդուածը զորդին նպատակն է պարզել Մասի և ոչ թէ Մատաղի ծագումը։

25. Արարխութեամբ կը յայտնենք, որ Մուրճի հմտու խմբագրապետը Պ. Ա. Արասխանեանց Հայկական հանրագիտակ բառարան մի կ'երկայտիրէ։

26. Ըստ հին սօմարի սեպ. 27ին բացուած է հայ մեծ վիպասանին Ռաֆֆիի մահաբանը, որ մարմարէ սպիտակ բարձր քնարագարդ սիւն մ'է, և պատանդանը կը կրէ հեղինակի « Չայն տար, ով ժոպակ » ստանաւորէն մի տող։

27. Արդոյ խմբագրապետաց Մտորձ և Տառազ թերթերուն կը յայտնենք, որ նորհակալութեամբ ընդունեցանք իրենց առ մեզ բրած զիտողութեան մի կէտը, այն է ազգային թերթերու յօդուածոց ցանկին վրայ փոխանակ ջաղոտածոյ բառ գործածելու՝ պարտաւանդաբան դնելինս։ Սա մի անգամ ուշադրութենէ փրկուել է, և յալճոր թերթերու մէլ ուղղուել է (թող ալքէ վրիպածները, որոց մասին կանխառ կը խնդրուի ներդրամութիւն)։ Թէեւ տակաւին յիշուել իրականազարարութիւնն մեզ չէր Հատած։ Բազմաւ Վիպի այս արտասուած ցանկին նպատակն է

առաջնայակա բոլոր ազգային թերթերու ամենէն հետաքրքրական և հայ գիտութեան վերաբերեալ յօդուածներու քաղուածոյն օգտակար ընել հայ բանասիրաց: Սակայն յակամայա՛ տեղոյ սղութեան պատճառաւ կը ստիպուիմք հանդէսներու ցանկէն ինչ ինչ յօդուածներ (զորս չենք մոռնար յարգելու) գուր թողուլ, որպէս զի սոյն ցանկին մէջ փոխանակէ նաեւ լրագրաց առաջնակարգ յօդուածներու ցանկն:

ՏԵՂԵԿԱԳԻՐ

Պ Ա Տ Ա Ս Ի Ա Ն Ք

Բ Ա Ճ Մ Ա Վ Ի Պ Ի Ս Ո Ւ Ր Հ Ա Ն Գ Ա Կ Ի Ն

(Պատասխան Սեպտեմբերի ամսաթոյսոյ երրորդ հարցման):

Հարցում. — Առաջիմ անգամ ե՞րբ և ո՞ր սկսած է մամակաղորդից գործածութիւնը (timbres-poste). բարձր գին ունեցող մամակաղորդմանը որո՞նք են, և որոնց հաւարածուները աւելի մշտնաւոր են:

Պատ. — Պատասխանն կրնայ շատ երկար գրուել, բայց ԲաղաՎուրի էջերուն կարեւորութիւնն զմեզ կը ստիպէ սակաւախօս լինել: Ուստի պիտի բաւականանանք համառօտակի խօսել:

Ա. Առաջին անգամ 1840ին Անգլիոյ մէջ գործածուած է նամակաղորդիչ, որուն հետեւած են, Միացեալ նահանգաց 7 նահանգներն (Նիւ-Իօրք, Մէն-Ղուի, Պալմիճօր, Բրօքլիտանս, և այլն, և այլն), 1844ին, իսկ 1843ին Հելուստիոյ նահանգներն և Պրազիլ, 1847ին Մօրիս կղզի և Միացեալ նահանգաց բոլորն. 1843ին կ'ընդհանրանայ Պաւիերա, Պելճիքա, Ֆրանսա եւ ընդունելով:

Դիտող մը պիտի տեսնէ՝ թէ ըզդաքակըրթովեամբ առաւել զարգացած երկիրներ աւելի շուտ ընդգրկած են նամակաղորդիչ գործա-

ծութիւնն, քան նուազ ըզդաքակիթներն, որոնք աւելի ուշ ընդգրկած են:

Բ. Բարձր գին ունեցող նամակաղորդիչները չեն պակսիր ամէն երկիրներու նամակաղորդից մէջ. բայց ամենէն սուղ են 1847ի Մօրիս կղ.ի 1 բէիի, որ կ'արժէ 7000 մարք. և 2 բէիին, որ կ'արժէ 5000 մարք. 1858ին Ռումանիոյ 81 արաւան, որ կ'արժէ 2500 մարք. 1875/76ի Աֆղանիստանի 1 արգին, որ կ'արժէ 1000 մարք. և ուրիշներ 900, 600, 400 մարք արժողութեամբ: Իսկ առհասարակ բարձր արժողութեամբ նամակաղորդիչներն են Աֆղանիստանի, Պրազիլիոյ (հիններն), Պրունսլիքի, Պրիմայի, Պուէնոս-այրոսի, Սէյլանի (1857-64), Մօրիս կղզ. Ռումանիոյ (Մօլտա-Վալաքիա), Ռուսական լըվանի և Միացեալ նահանգաց (1847-1870/75) նամակաղորդիչներն: Բայց անհամեմատ աւելի սուղ են այն ամէն նամակաղորդիչներն, որոնք կը ներկայացնեն մասնաւոր զարտուղութիւն մը, կամ զոյներու, կամ տպագրութեան, և կամ զիրքէ (օր. tète-bêche, կամ երկու երեսն տպագրուած) սխալներով:

Գ. Հիմա հաւաքողներ շատ կան, որոնք իրենց շրջանակին մէջ ծանօթ են, որով անկարելի է նշանաւոր հաւաքիչներու ամուններն ճշգրտութեամբ շարել. բայց ինչպէս որ շատ անգամ գործազրոյղի անծովիւնն, երեսն ելած գործին արժէքն կը մեծցնէ, սոյնպէս հաւաքիչներուն երեսելի անձ մ'ըլլալն ալ հաւաքածուն ալ երեսելի ըրած է, ինչպէս Ռուսիոյ հանգուցեալ Զարին և Կալլսի իշխանին հաւաքածուններն, որոնք ամենէն երեսելիներն և ամենէն շատ յիշուածներն են:

ԱՐ. Ա. ԱԼ.

Կ. Պոլիս 3/17 Սեպտ. 1898:

